

գիտութիւնները՝ նոյն նպատակին հասնելու միջոցները . վասն զի մարդոց նպատակը միութիւնն է , և միութիւնը սերն է :

Արդ՝ նոքա ամենքը , որոնք ազգային վերակենդանութեան կը փափային , պարտաւոր են մտաւոր եւ բարոյական դատարարակութիւնը ի բարմէ բնաւ չը զատել , լոյսը իր ջերմութենէն չը բաժնել և միշտ բարոյականի առաւելութիւնը ճանաչել : Առանց բարոյական տարեր , յորմէ դժբաղդաբար խիստ զուրկ են մեր գոյրոյները , մեր ընկերականսուիր , մեր ժողովները , մեր բանախօսութիւնքը , մեր գրուածները , մեր յարաբերութիւնքը , մեր ազգակցութիւնը և մեր եղբայրութիւնը , անհնարին է ազգային ճշմարիտ վերակենդանութեան ակն ունիլ : Այն կենսարար զօրութիւնը , որ մեր ցրուած , ցամքած ու չորացած կմախքները պիտի միաւորէ , պիտի յողէ և կենդանութիւն տայ , այն զօրութիւնը՝ դասորակող-նիւնն է : Այն փրկարար հիւժը , որով պիտի վերանորոգին , վերածնին և սնանին մեր մտքն ու սիրտը՝ ճշմարտ-նիւնն է եւ սէրը : Այն անյաղճելի սէրը , որ պիտի մեր Ազգի անունը անմահ պահէ ազգաց դատակարգիւն մէջ , բարոյական և մըտաւոր Վերակենդանող-նիւնն է :

Սիօնը , այս վերակենդանութեան միխթարիչ յուսովորեւորուած , մուտ կը գործէ ահա՛ 1871 թուականին մէջ և անպայման պարտք կը համարի սոյն վերակենդանութիւնը գլխաւոր նպատակ բռնել իր մտածութեանց և հըրատարակութեանց . վասն զի համոզուած է Սիօնը , որ ազգաց մահուան և կենդանութեան միակ կեդրոնն է ՄԻՏԲԸ և ՄԻՐՏԸ :

Սիօնը , անցած տարուան ջերմ վեճարանութիւններէն շատ առաջ , արդէն գիտողութեան առած և պարզած է կաթողիկոսական խնդիրը 1869 թուականի Յունիսի ամսատետրին մէջ : Սիօնը , այժմ եւս նոր յողուած մի ընդունելով նոյն խնդրոց նկատմամբ , զոր պատմական հետազօտութեամբ շարագրած և զրկած է մեր համագգի բանագէտ Պ . Ա . Այվազեան , կը փութայ հրատարակել ի վերձանութիւն արդարախոհ ազգայնոց :

Տեսութիւն . — Հակաթոռք . — Իրաքովիկոսական անուն կրողք . — Տեղիք կաթողիկոսութեանց . — Արեհակախիրք . — Անխորտութիւն . — Այսրէն բնորութիւնք :

Ազգ . կաթողիկոսական աթոռոց խնդրոյն վրայ այնքան խօսուեցաւ , և այդ աթոռները այնքան դրին վերուցին , որ հիմա մեծ զգուշութիւն պէտք է ասիկա նորէն ձեռք առնելու , որ չըլլայ թէ բողոքովն քայքայուին :

Սենք կ'ուզեմք նորէն այսխընդրոյն վրայ գալ , բայց ոչ թէ Պիւթագորեանց Վասայը մեր փաստաբանութեան կայան ընտրելով , ինչպէս շատերը մինչեւ հիմայ ըրած են , այլ այնպիսի փաստեր յառաջ բերելով որ ազգային պատմութեան և Հայաստանեայց եկեղեցւոյ աւանդութեանց նկատմամբ հարազատ ըլլալուն վրայ՝ մեր ընդդիմաբաններն իսկ ըսելիք մը չունենան :

Սոց և Աղթամարայ կաթողիկոսութեանց մենք հակաթոռ ըսած չեմք , և չպիտի ըսեմք :
Ի՞նչու :
Վասն զի , հակաթոռներու ծնունդ

դը՛ պատահական կ'ըլլայ, և ոչ թէ պատմական :

Հոս մեր ընդդիմախօսաց առջեւ թերեւս խնդարու կէտ մը ներկայանայ, որով առարկին թէ՛ պատմական գրեթէ ամեն անցքերու ճնուն դը՛ պատահական կամ դիպուածական չէ՛ ինչ է :

Ահա մեր ալ ատանկներուն օձիքէն բռնելու տեղը :

Օհունգը՛ անշուշտ մինչեւ ետքը ճնունդ չը մնար : Ատոր մէջ տեղը և և վսիճանն ալ պէտք է ըլլայ :

Արդ՛ կը հարցնեմք . փնտռուած օրինաւորութիւնը՛ կաթողիկոսութե՛ ծագմանը վրայ է, թէ անոր տեւողութեան կամ ընթացքին վրայ :

Առաջինին նկատմամբ ըսելքնիս արդէն ուրիշ առթով մը ըսած եմք, և մեր հակառակաբանները ասիլաւ կը յիշեն :

Իսկ երկրորդին գալով պիտի փնտռենք հիմայ թէ՛ պատմութիւնը ինչ կերպով մեր աչքին առջեւ կը դնէ այս երկու կաթողիկոսութեանց յարատեւութիւնը մինչև մեր օրերը :

Ինչ կը կարծենք : Ա՛խթէ Ազգը մինչեւ ցայսօր անտարբեր կեցած է կաթողիկոսական խնդրոյն նկատմամբ :

Այլ եկեղեցւոյն մէջ՛ ամեն Արնքեռ կախողին ու եռախաչ կամ գնաաձեւ գաւազան կրողին, կամ եղիսկոսոսական ձեռնադրութեան ժամանակ արծուէ դրօշմ գորգ գարծածողին և ՚ի հանդիսի Ամպ—հովանի կրողին, և կամ եկեղեցիէն դուրս, հին սովորութեան համեմատ, մատանին մատնամատը գնողներուն, կամ նոր սովորութեան համեմատ, խաչակիր վեղարաւորներուն՝ միթէ օրինաւոր կաթողիկոս անունը շուայած է :

Ինաւ երբէք :

Ա՛տ պաշտօնարը՛ աղգին կամ եկե-

ղեցւոյն պատուոյն նստաօրինք մը՛ ընել ուղել է, որ մենք երբէք չենք ընդունիր :

Այն ժամանակակից յամառները՛ լաւ և ուղիղ կերպով համարելու համար, տեսէք ազգային պատմութիւնը ինչ խորհրդաւոր ոճով, ժամանակին արդի տարածայնութիւնները գոգցես գուշակելով այս խնդրոյն պարագաներուն վրայ անանկ անաչառ և մանրամասն տեղեկութիւններ աւանգած է մեզ, որով սպիտակը՛ կայրերուն անգամ աչքը խօթած ըլլալու համար, սեւը՛ միշտ անոր քով շօշափելի կերպով դրած է, որպէս զի եթէ ուրիշ բան մ՛ ալ չենք գիտեր, գտնէ բաղդատութեամբ և եթէ կարողանամք անշփոթ որոշել, նոյնաթոք՛ հակաթոռ էն, իրականը՛ անուանականէն, աթոռը՛ աթոռակալէն, համակիրը՛ ներհակակիրէն, հարազատը՛ անհարազատէն, նաեւ օրինաւորը՛ ապօրինաւորէն :

Խօսքերնուս դասակարգէն բաւական կը հասկցուի որ, մեր մտքը Ալիլիկայ և Ռշտունեաց կամ Ալթամարայ կաթողիկոսներուն օրինաւորութիւնը հաստատել չէ :

Այնիկա՛ արդէն գարբերով նուիրաւ գործուած բան մ՛ է, ուստի մեզի չէ ինկեր քանի մը թեթեւամիտներու պէս ամեն օր նոր ՚ի նորոց հաստատելու կամ ջնջելու փաստեր փնտռելը մեր ցուցնելը՛ ատանց հակաթոռ չըլլանին պիտի ըլլայ, և այն, ըսինք, պատմական փաստերով :

Կուղէ՛նք գիտնալ թէ՛ որո՞նք են բուն իսկ հակաթոռները :

Անոնք միայն, որոց հաստատութիւնը՛ թէ ՚ի սկզբան և թէ մէջտեղը, օտարներու ձեռքով կամ ազգե-

ցութեամբ կատարուած է. եւ ոչ թէ ազգէն : - Կ'ուղէ ընդ հանրապէս եղած ըլլայ, կ'ուղէ մասնաւորապէս, որովհետեւ այս վերջի երկու կերպն ալ համակշիւ օրինաւորութիւն մը կ'ունենան եկեղեցւոյ հեղինակութեանը, յանուն ազգի կատարուած և ըստ այնմ ընդունուած ըլլալուն համար :

Հակաթու էին ուրեմն, Սուրմակայ, Տրքիչայի, Շմուէի կաթողիկոսութիւնները որոնք ազգէն սիրուած, և անկէ ընտրուած Սահակ հայրապետին կենդանութեան ժամանակը, մինչդեռ այն ընտրեալն Ալատուծոյ, մէկ կողմէն ազգին համար կը տապալուէր, միւս կողմանէ ասոնք կաշառքներու կամ ուրիշ գծուած միջոցներով, մանաւանդ օտար թըշնամի Պարսից միջամտութեամբ կը հաստատուէին :

Հակաթու էր նաեւ, Տաքարանցի Յովհան երրորդի կաթողիկոսութիւնը, զոր Յոյնք ընտրեցին, Յունաց բաժնի Հայոց համար, և հաղիւ 7-8 ամիս աւելց անոր կաթողիկոսութիւնը :

Հակաթու էր վերջապէս թէոսկորոս Սանահնի վանահօր կամ Առեցւոյն կաթողիկոսութիւնը, որ Պետրոս գետադարձի կենդանութեան և անոր բանտարկութեան միջոցին, խռովութեան և երկպառակութեան թեւերու վրայ յենած՝ այնպէս բազմեցաւ հայրապետական դաճը :

Հիմա հասկցուեցաւ թէ, որոնք են եղեր իրաւ ջրնէ հակաթուները :

Ընդհանուր անուանական կաթողիկոսներու ալ շարք մը, որ 47 տարուան շրջանի մը մէջ իրարու վրայ սեսնըւած են :

Գրիգոր Բ. Վիոյստիրի, Տարսեղ Ա. Լնեցւոյ, և Գրիգոր Գ. կաթողիկոսութեանց ժամանակ 1066 էն մինչեւ 1113ը, սա հետեւեալներն եւս կաթողիկոս տնտղար կրած են :

1071. Վերդ Լուեցի, ասենադար վիպասիրին ՚ի թաւ բլււր :

1073. Սարգիս ՚ի Հոնի :

1077. Թորոս ալախօսիկ ՚ի Հոնի :

1085. Պօղոս վանահայր Վարազայ ՚ի Սարաշ :

1113. Գաւթիթ Թոռնիկեան Ա. կաթողիկոս Լըթամարայ :

Սրուն յաջորդութիւնն է, որ մինչեւ յայսօր կը շարունակուի :

Պատճառ :

Արովհետեւ այս շարունակութիւնը ամեն ժամանակակից ընդգիծութեանց յաջթերով կը հասնի մինչեւ 1441, ուր Կրակոս Վիրապեցի Վլմիածնական կաթողիկոսը իր նախորդաց օրով եղած նզովքը և ատելութիւնները բառնալով, անոր օրինաւորութիւնը հանդիսապէս կը վերահաստատէ :

Լըթամարայ աթոռոյն ամեն յարակից պարագաներուն և պատմական փաստերուն՝ ուղղը կրնայ Սեծութեան պատմութեանէն վերահասու ըլլալ :

Հասկցանք հիմա, որ Լըգին և Կեղեցւոյ սրբածը սրբած կ'ըլլայ եղեր :

Ինչ մ'ալ կաթողիկոսներու օձիքը թողելով ասոնց համար Լթուդրուած տեղերը աչքէ անցնել և տեսնել թէ, ինչ կապակցութիւն ունեցեր են այդ աթոռները՝ ազգին և եկեղեցւոյն հետ :

Հոս, եթէ պատմական ակնարկ մը նետենք, իսկոյն պիտի համոզուինք որ բուն Հայաստանի մէջ քաղաքա-

կան իշխանութիւն ունեցած ասե՛ն նիս, կաթողիկոսական ասանկ բաժա նու մներ երբէք չեմք ունեցած :

Այդ բաժանու մները անիշխանութեան օրերու մէջ միայն ծնունդ առած պիտի երեւնան :

Այս ըսելով կարծեմք բաւական պարզուած կ'ըլլան կաթողիկոսութե՛ ազգին հետ ունեցած առնչութեան ներքին պատճառները :

Ի՞նչու երկարաբանեմք :

Մեր միտքը՝ ապու շներու դաս տալ չէ, այլ բանագէտ, պատմագէտ և սրամարան ձեւացողներուն՝ պարզապէս խնդիրը, իր մերկութեամբը աչքերնուն առջեւ դնել է :

Արեւմտեան կաթողիկոսութեանց տեղիքը միայն յիշելով անցնիմք սա փափուկ կէտը, այն է՝ ամբողջութեան կամ բաժանման հարկաւորութիւնը, որուն վրայ շատ երեքկտալու դեռ ժամանակը չէ

Այլ այդ տեղերն են :

Վաղարշապատ, Դուին, Լնի, Օւամիդաւ, Օուլք-Ղլեակ, Հոռմկրայ, Սեաւ-Լեառն, Թաւ-բլուր, Սիս, Լըթամար, Չորոյ վանք, Վաւրազ, Հոնի, Մարաշ, Թուղայ, Լյուպահան :

Ուսկից յայտ յանդիման կ'երեւայ, որ կաթողիկոսները, երբէք իրենց աթոռները ազգին պիտոյքէն վեր չնախադասելով, միշտ ժողովրդին ետեւէն երթալու ստիպու եր և ժամանակին պատմական սրբազանները միայն նկատողութեան առնելու հարկադրու եր են :

Սեաւի իրաւամբ ըսաւ Օտեան թէ՛ մեր նախնիքը մասնաւոր քաղաքներու չյարեցան այլ անկախութեան :

Իմացանք հիմա աթոռներու տեղափոխութեանց բուն պատճառը :

Ղերհակակիրններն ալ չմոռնանք : Օր օրինակ :

Սեւքիսեղի, Դաւթի Թուղայեցւոյ, Սրապիտնի Ուսայեցւոյ, Սահակայ երկրորդի, Յակոբ Թուղայեցւոյ, Լյդիազար Լնթապցւոյ, Վազար Թահեցւոյ, Պետրոս Քիւթախի, Յովսէփ Լըղու-թեանցի, Դաւթի և Դանիէլի պատմական անցքերը՝ որք զիրար դահճնկէց ընելու ջան ի գործ դրած են :

Կաեւ անանկ օրեր անցուցած կը տեսնամք ազգը, որ մի և նոյն ժամանակի մէջ Վլքմիածնայ Լթոռին վրայ՝ մինչեւ չորս կաթողիկոս մէկէն նստեր են զիրար հրելով, հրմշակելով :

15 բորդ դարուն մէջ՝ Սարգիս, Որստակէս (Ըրիստակէս) Յովհաննէս և Գրիգոր :

16 բորդ դարուն մէջ ալ՝ Առաքել Թադէոս, Դաւիթ և Սեւքիսեղ :

Կսով, կաթողիկոսները իրարու հակառակած են պիտի ըսեմք թէ աթոռը՝ աթոռակալներու հետ :

Այս անձնական հակառակութիւնները՝ պիտի կրնամք աթոռին վերագրել :

Լթե չէ :

Արեւմտեան Դաւիթ և Սուսաբեկեան հակակաթողիկոս պիտի ըսուէին և ոչ թէ այդ օրինաւոր աթոռները՝ հակաթոռ :

Դանիէլը, մինչեւ ցոյսօր յարատեւած ըլլալէն զատ, երբեմն Վլքմիածնայ կաթողիկոսաց հետ սերտ մը տերմութիւն և յարաբերութիւն ալ ունեցած են :

Սովրեցանք հիմա աթոռոց և աթոռակալաց հակառակութիւնը՝ իրարու հետ շփոթելէն յառաջ եկած ծակ եղբակացութիւնը :

Ուր թողունք այն մեծ սխալմունքը, որուն մէջ գահալէժ եղած կերեւան ոմանք, խտրութիւնը կամ անխտրութիւնը՝ հարազատութեան կամ անհարազատութեան հետ շփութելով :

Ընխտրութիւնը՝ Հայաստանեայց եկեղեցւոյ ոգւոյն գեղեցիկ յատկութիւններէն մէկն է, և ասոր համար Լճիսադնայ, Լճիսամարայ, Սոյ և Գանձասարայ կաթողիկոսութեան ժամանակ թեմական խտրութիւններ երբէք եղած չեն : Ինչպէս հիմա ոմանք ուղեցին ընել և տակաւին ասոր կը ճգնին :

Սինչեւ անգամ մի և նոյն եկեղեցւոյն մէջ, հիմակու հիմա տարբեր եպիսկոպոսութիւն և քիչ մ'ալ երթալով տարբեր վարդապետութիւն և քահանայութիւն ալ յարուցանելու պիտի ելնեն :

Քրտոնց կը յիշեցնեմք որ Լճիսամարայ կաթողիկոսները, երբեմն Լճիսադնայ ալ կաթողիկոս եղած են, ինչպէս նաեւ Լըրուսաղեմի և Պօլսոյ պատրիարքները՝ Սոյ կաթողիկոսներ :

Սոյ ահա քանի մը օրինակները :
1461 . Լճիսամարայ Օպարիա կաթողիկոսը՝ Լճիսադնայ կաթողիկոս եղաւ :

1658 . Սեբաստացի Խաչատուր Գ. Կ. Պօլսոյ պատրիարքը՝ յետոյ Սոյ կաթողիկոս եղաւ :

1561 . Կ. Պօլսոյ Տիրատուր Ա. պատրիարքը՝ Սոյ կաթողիկոս եղաւ :

1591 . Կ. Պօլսոյ Լճարիա պատրիարքը՝ Սոյ կաթողիկոս եղաւ :

1692 . Կեսարացի Սասթէոս պատրիարքը՝ Սոյ կաթողիկոս եղաւ :

Եւ որ ամենէն զարմանալին պիտի երեւնայ ոմանց, այն է Սսեցի թէոգորոս անուն վարդապետի մը՝ Լիլիկիոյ կաթողիկոսութեան ընտրուելու

վը հանդերձ, հայրապետական օժման հանդիսին մայրոքազարիս Ս. Լստուածածնայ եկեղեցւոյն մէջ կատարուիլը 1784 ին : Ինչպէս նաեւ Լճիսադնայ կաթողիկոսներէն ոմանց ձեռնադրութիւնը՝ նոյնպէս ՚ի Կ. Պօլիս :

Տեսանք հիմայ մեր Եկեղեցւոյ անխտրութեան ոգւոյն ըրածներն ու թողածները, որ դեռ իբրեւ հարազատութիւն և անհարազատութիւն ըմբռնած՝ կ'ընդգիմանանք . . . :

Լը մնայ հիմայ տղգային արդի երեք կաթողիկոսութեանց օրինաւորութիւնը կամ ապօրինաւորութիւնը՝ քիչ մ'ալ իրենց ընտրական կէտին մէջ փնտուելու : Եւ այդ կէտին համար՝ օրինաւոր եղած կ'ըլլայ, երբ ազգովին ըլլայ նէ՝ ըսած եմք, և ապօրինաւոր՝ երբ օտար միջամտութեամբ :

Ըրդ, ինչպէս օրինաւոր պիտի կրնամք համարիլ Սոյ և Լճիսամարայ կաթողիկոսութիւնները՝ որոց ընտրութիւնը, ինչպէս քիչ մը վարը պիտի տեսնուի, երբեմն օտարներու միջնորդութեամբ ապօրինաւոր կերպիւ ալ կատարուած է :

Եւ այց այդ տեսակ ընտրութիւնները միթէ Սոյ և Լճիսամարայ մէջ նոր կաթողիկոսութիւն մը հաստատած են, թէ կաթողիկոս մը :

Հոս է մեր ընդգիմաբանից խնալիք ծուղակը :

Եւ անոնք՝ քիչ մը վերը հակաթոռներու համար մէջ բերած օրինակներն ուս կրնանք յարացոյց բերել :

Քան լիցի :
Եւ լէ կաթողիկոսութեան հաստատութիւնը, այլէ կաթողիկոսի մը ընտրութիւնը :

Եթէ այդպէս նկատեմք, յըմիւս
ածնայ կաթողիկոսական արդի ընա-
րական ոճն ալ ազատ չկրնար սեպուել
այս ապօրինաւորութեան շրջանէն :

Բսելէ որ, օրինաւորութեան ու-
զածը մինչեւ հիմա ոչ այնչափ ընա-
րողական կերպն եղած է, որչափ ազ-
գէն գտած ընդունելութիւնը :

Իսկ այսուհետեւ, եթէ բան մը
ընել կ'ուզեմք, աւելի աղէկ է որ՝ փո-
խանակ դարաւոր կաթողիկոսութիւն-
ները տեղերնուն վերցնելու, սա ա-
պօրէն ընտրութեան ձեւը միայն մէջ
տեղէն բարձուի :

Հին ատենը՝ Սոց կաթողիկոսնե-
րը Վիլիկիոյ Վժիրայից և Եդիպոսի
Սուլթաններու ձեռք կ'ընտրուէին,
և տարուէ տարի երեքական հարիւր
ըը կը խոստանային վճարել, և այս
տուրքին անունը «էլի ահճեպի կ'ըսէին
(Օսմանցիք) :

Ինչպէս և նոր ատեններս Վրթա-
մարայ մէջ իսան—Սահմուտի միջամբ-
տութիւնը, և Սոց մէջ իսողան—()ը-
լուի արարքները յայտնի են ամենուին :

Եթէ միայն կաթողիկոսները ևս, Պար-
ոից իսաներունկամ Շահբուռն ձեռ-
քով շատ անգամ ամթոռ դրաւած են,

Եյն իսկ մայր ամթոռոց կաթողի-
կոսի այժմեան ընտրութեան ձեւը
ըստ մասին տպօրինաւոր է : Սան զի
որչափ որ մենք կը կարծենք թէ ժո-
ղովուրդը կ'ընտրէ, միեւնոյն ժամա-
նակը գիտենք Պալաթիկան, որ ժողո-
վուրդը միայն երկու ընտրելի կը ներ-
կայացնէ, և օտարն է որ այն երկու-
քէն մէկը կ'որոշէ և կը հաստատէ :

Եթէ Վեորդ Ս. կաթողիկոսի
նկատմամբ այս արարողութիւնը չը
կատարուեցաւ, ասոր պատճառն այն
էր որ Տաճկաստանի պատգամաւորը՝
կերպովմը Պալաթիկայի բողոքարկուն էր
ի գիմաց երեսփոխանական ժողովոյն :

Ի՞նչ կը կարծենք, միթէ երկրորդ
ընտրութեան մը ժամանակ Պալաթիկան
երկու ընտրելի չպիտի պահանջէ :

Չայս բսելով կ'ուզենք վճարական
կերպով հաստատել որ բացարձակ ա-
պօրինաւոր ընտրութիւնը՝ օտարնե-
րու ձեռքով կատարուածն է, և ոչ
թէ ազգին :

Սոց կամ Վրթամարայ կաթողի-
կոսները կարող են երեսփոխանական
ժողովէն ընտրուել՝ առանց ապօրինա-
ւորութեան մէջ քայլ մը առնելու,
վասն զի ընտրողները՝ նոյն եկեղեցւոյ
զաւակներն են, ինչ որ Սեպցին և Վր-
թամարցին :

Բանի որ ընտրութեան շրջանը՝
եկեղեցւոյ սահմանէն ելած չէ, օ-
տարին ձեռքը չէ անցած, ապօրինա-
ւոր չէ : Բաւական է որ ընտրեալը՝
արժանաւոր ըլլայ, և ժողովորդին բազ-
մաթիւ մասէն վկայուած :

Վնոնք որ թեմական ընտրութեան
խնդիրներ յարուցին, գիտութեամբ
թէ անգիտութեամբ նարստեցին որ
սակեներին ընտրութիւններ չըլան,
ինչպէս կը տեսնեմք, որ այնչափ ջերմ
վիճարանութիւններէն զինի, տակա-
ւին ընտրութիւն չեղաւ :

Եւ ի՞նչ կարող է երաշխաւորել որ
պիտի ըլլայ :

Ի՞նչու լուած են թեմական ընտ-
րութեանց փաստաբանները և տրա-
մարանները :

Սմոցաւ գործը :
Ս՛ ընտրեց : Ս՛ վաւերացոյց :
Ս՛ եզի համար դեռ բան մը եղած
չունի, և ասանկ երթայ նէ՛ ըլլալքն
ալ Մտուած գիտէ . . . :

Ե. Յ. Այվազեան :

